Մանցուածի Էֆֆեար

ՄԻԻՆԱՏԻ

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

Մանցուածի Էֆֆեար սէնէաէ 500 նիւսխէ վէրիւիւ, սէնէվի գըյմէթի Իսթանպօլ իչին 250 ղրշ. վէ ալթը այլաղը 125 ղրշ. վէ թաշրալար իչին բօսթա բարասը իչինէաէ օլարագ, սէնէվի գըյմէթի սաղ ագմէ 250 վէ ալթը այլաղը սաթի 125 ղրշ. տուր։

Վէ պէհէր նիւսխէսի 10 բարաես սաթըլար։

Իլանաթքան պէհէր սաթըրը իչին պիրինճի սէֆհա 3 իքինճի սէֆհա 2, վէ իւչիւնճիւ վէ սոնրը սէֆհալար իչին 1էր ղրշ։ Իլանլարընա գօնուլմաեան իլանքան սաթըրը նէզարտուր։

Մէքթուպ վէ սայրէ գալաթատա Ռէնճէմպէհ բազարընատա վագը Ն. 41 իբսի խանքնատա Կարապետ Ք. Գոնոսեան իմինէ էլէօնտէրիլմէքտիր։

ԻԹԱԼԵԱՅԱ ԲՈՒԼ. ՎԻԼԱՆԷԹԻՆՏԷ ՎԱԳԸ ՊԱՐԻ ՇԷՀՐԻՆ 1868 ԻՍԹԻԳՐԱ ՁԸՆԱ ՎԱՃԸ ԻՄՁԱ ՕԼՈՒՆՄԱԳ ԻՉԻՆ

Իշպու Պարի իսթիգրաղը 1868 թէմուզ 11 ինտէ Իթալեա Տէվլէթինին ղուխսաթը վէ գարարը իլէ Թանզիմ օլունուպ 9 միլեօն ֆրանգ սէրմաեէ վազ իլէ, պէտէլի 27 միլեօն 350,000 ֆրանգատան իֆա վէ թէէտիեէ օլունաճագ տըր։

Իսթիգրաղը մէզքիւրուն հէր պիր սբրասը 100 նիւմէրօտան միւրէթթէպ 900 ատէտ սբրաեա թագսիմ օլարագ, ճէման 90,000 ատէտ թահվիլաթ իլէ թանզիմ օլուպ, 180 ատէտ գուրա իլէ պէտէլի իֆա օլունաճագ տըր։

ՍԷՆԷՏԷ 4 ՏԷՖԱ ՁԷՐԻԼԻՐ,

ԵԱՆԻ

ԹԷՄՈՒԶ 10.—ԹԸՇՐԻՆԻ Է.ՎԷԼԷ 10.—ՐԵԱՆՈՒՆԻ ՍԱՆԻ 10. ՎԷ ՆԻՍԱՆ 10։

Պունտան մաատա 30,000 ատէտ իքրամիեէսի օլուպ՝ եանի 500,000 ֆր. 300,000, 100,000, 70,000, 60,000, 50,000, 45,000, 40,000 25,000, 10,000 ֆրանգ։

ԻՍԹԻԳՐԱՁԸ ՄԷՋԻԻՐՈՒՆ ՍՈՒՐԼԹԻ ՐԷՖԱԼԷԹԻ ՎԷ ՄԷՆՖԱԱԹԸ ՄՃԼՍՈՒՍԼՍԻ ՊԷԼԱՆԸՆՏԱ ՏԸՐ։

Պարի շէհրի իշպու քէնտի իսթիգրաղընը, քէֆալէթ վէ թէէմինաթը զըմնընտա, մախսուսէն քէնտի միլքի օլան էմլաք վէ էմլաքը մէզքիւրէ իրատը իլէ թէէմին իտիպ, տահա զիեատէ քէֆալէթ իչին 5 0/0 ֆայիզլի Իթալեա գօնսօլիտէսինտէն 3 միլեօն ֆրանգլըգ պիր սէրմաեէեի տախի տէբօզիթօ իլէմիշ տիր. վէ քեաֆիֆէի իսթիգրազլարընը իչինտէն եալընըզ Պարի իսթիգրաղը 90,000 ատէտ թահվիլաթ արասընտա 30,000 ատէտ իքրամիեէսի օլուպ, հէր պիր սէնէտ պէհէմէհալ 150 ֆրանգ իլէ իսթիֆայի տէյն օլաճաղընտան մաատա, իշպու պէտէլինի 150 ֆրանգը գաղանտըգտան սոնրա տախի, տայիմա միւթեագգիպէնք էշիտէ օլունաճագ գուրալարա տախիլ օլարագ իսթիֆատէ իտիպ, տայիմա պիր սէնէտ պիր չօգ իքրամիեէլէր գաղանապիլիր։

Պարի շէհրինին իտարէի պէլէտիեէսի համիլի սէնէտաթա կէրէք թահվիլաթ պէտէլինի վէ կէրէք իքրամիեէլերի սուրէթը մութլագատա հիչ պիր վէրկի վէ մասրաֆ թէվգէֆ իթմէքսիզին թէտիեէ իլէմեեէ թէահիւտ իթմիշ տիր։

ԻՍԹԻԳՐԱՁԸ ՄԷՋԻԻՐՈՒՆ ԿԷԼԷՃԷՐ ԴՈՒՐԱՍԸ 1873 ԹԷՄՈՒԶ 10ՏԱ 100,000 ՖՐ. ՊԼՕԳԻՒԲ ԻՔՐԱՄԻԵԷ ԻԼԷ ԻՃՐԱ ԳԸԼԸՆԱՃԱԳ ՏԸՐ

6000 սէնէտաթը մէզքիւրէեէ վազը իմզա իլէմէք իչին 1873 հագիրան 4/16, 5/17, 6/18, 7/19, 8/20, 9/21, եանի, 7 կիւն թայեին գըլընմըշ տըր։

ՎԱՃԸ ԻՄՁԱ ԻՑԼԷՄԷՔ ԻՉԻՆ ԷՏԱ ՕԼՈՒՆԱՃԱԳ ԹԷԳԱՍԻԹ ՎԷ ՇԷՐԱՑԻԹ

Վազը իմզա օլունտուղունտա պիր իլմ ու խապէր իլէրինտէ Էֆրէնճի թէմուզ իպթիտասընտան, 5ինէ գատար իֆա օլունուպ մէզքիւր մուվագգաթ իլմու խապէրլէր կիրուլէ պալաճագ, վէ Միլանո շէհրինտէ վագը իսթիգրաղը մէզքիւրու տէրիւհտէ իլէմիշ օլան Մ. Ֆ. Գոմբանիօնի նամ պանքէրին թէրթիպ իլէմիշ օլտուղու ասըլ թահվիլաթ մուվագգաթէ իֆա գըլընաճագ։	Ֆր. 5
Զոգ սէհիմէ իմզալանըլտըգտա, պա գըսը պիլ մուգայէէ թէնզիլ օլունաճագ։	» 5

Իշ պու թահվիլ իւզէրինէ վէրիլէճէք սէքիզ թէգասիթ 10 ար ֆրանգտան օլուպ, հէր էֆրէնճի այըն պիրինտէ, 5ինէ տէրունի թահվիլաթտա վէ նիզամնամէտէ միւնտէրիճ նիզամաթ մուճիպինճէ իֆա գըլընաճագ տըր։ Ագճէլէր հէր այըն (ալաֆրանկա) 1ինտէն 3ինէ քէտ, ՏէլլաՌօգգանըն մաղազասընա վէ քէնտի աճէնթօխանէլէրինէ թէսլիմ օլունուպ, գարշըլըգ, սէհիմլէրի բիացաեա չըգարան Ֆր. Գոմբանեօնինին իմզասը իլէ վէ սէհիմ իւզէրինտէ իշար օլունան չարթլար վէ բրօսբէքթիւս ահքեամընճա, սէհիմին սէրի վէ նիւմէրօսը պուլունան մագպուզ գուբօնլարը վիրիլէճէք։ Ոն թագսիթ օլան 10 ֆրանգ էօտէնտիր. վագըթտան պաշլամարագ (մարտ 1874) մուվագգաթ սէնէտլէր եէրինէ ասըլանա սէհիմլէրի վիրիլէճէք տիր։

Ա. ՏԷԼԼԱ ՌՕԳԳԱ ԳՕՆԹՈՒԱՐ ԻՏԱՐԷՍԻ մախսուսէն մէմալիքի Շահանէ վէ Եունանիսթան իչին նասպ ու Թալեին գըլընմըշ օլուպ, վագը իմզա իթմէք իսթէեէն զէվաթ իտարէի մէզքիւրէեէ միւրաճաաթ իթմէլի տիրլէր։ Նանի՝

Տէրի Ալլեէտէ Գալաթատա թրամվայ ըսթասիօնու գարշըսընտա Բաչաճը խանընըն իլք գաթընտա Գօնթուար իտարէսի.

Իսթանպօլտա, իտարէյի մէզքիւրէ շիւպէսինտէ Մէհմէտ Ռասիմ բաշա խանընընն ալթընտաքի մաղազատա.

Իզմիրտէ վէ Անատօլու գըթասը իչին, շէհրի մէզքիւրտէ Մահալի Դիրիքո Լամպրէլլո Ն. 8 Ա.յա Ֆօթինի քիլիսէսի իթթիսալինտէ.

Մէմալիքիմահրուսէյի Շահանէտէ, իրատէի մէզքիւրէնին աճէնթէ վէ շիւպէլէրինտէն, Աթինատա վէ քեաֆիֆէի Եունան գըթասը իչին, շէհրի մէզքիւրտէ Մ. Ժ. Ս. Գուրթէլէ միւրաճաաթ օլունմալը տըր։

Ասհապը սէնէտաթըն թէէմինաթ վէ թէքիտաթը գավիելերի զըմնընտա Մ. Ա. Տէլլա Ռօգգա, սէնէտաթը ասլիեէլերին մէմալիքի Շահանէտէ ֆիրուխթ օլունանլար իչին ՊԱՆԴԱՑԻ ՕՍՄԱՆԻՑԼԷ, վէ Եունանիսթանտա ֆիրուխթ օլունանլար իչին ԱԹԻՆատա վագը Նասիօնալ (միլլէթ) Պանգասընտա մահֆուզ վէ տէբօզիթ օլունմասընա, իսթիգրաղը մէզքիւրու տէրիւհտէիլէեէն Մ. Ֆ. Գոմբանիօնի թարաֆընտան նայիլ օլմուշ տուր. վէ ՊԻՐ ՎԷՃՀԸ ՓԻՇԻՆ ՍԷՆԷՏԱԹԸ ՄԷՋԻԻՐԷՏԷՆ ՊԻՐ ԴԸԹԱՍԸ ՏԷՐ ԱԼԻԵԼԷՏԷ ՊԱՆԴԱՑԻ ՕՍՄԱՆԻՏԷ ՏԷԲՕԶԻԹՕ ՕԼՄԱՌԵ ՏՈՒՐ։ Պարի իսթիգրաղընընը պաշ միւթահիտի

ՖՐԱՆՉԷՍԿՕ ԳՕՄԲԱՆԻՕՆԻ

ԻԼԱՆԱԹ

Les annonces et abonnements pour la France sont reçus exclusivement chez MM. Orain et Micoud à Paris, Rue Drouot, N°. 9

LOYD SUISSE

ԼՈՅՏ ՍՈՒԻՍ

ՄԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

ՎԻՆԹԷՐԹՈՒՐՏԱ

ԱԼԷՔՍԱՆՏՐ ԲԷՔՄԷԶ

Մէզքիւր գումբանեանընն իսթանպօլտաքի աճէնթօլարը, գարա, տէնիզ վէ չայ իւզէրինէ մալլէր սէքուրթա թուքիմաեա ղուխսաթլարը վար տըր։

Պու պասպորտ թափսիսի մալիւմաթ ալմագ իսթէեէնլէրին, սահիպի իմզալարա միւրաճաաթ իլէմէլէրի։

ՀԷՐՄԱՆ ՀԷԼՊԻՆԿ
ՃՇՆԷրալ Աճէնթօ
Ֆարանթինա սոգ. Ն. 2

ԱԼԷՔՍԱՏՐ ԲԷՔՄԷԶ
Աճէնթէօ
Պաղչէ գ աբու
Իսթանպօլ
(Անաթ'օլի)

1862 ՍԷՆԷՍԻՆՏԷ ԼՕՆՏՐԱՏԱ ՔԻԻՇԱՏ
ՕԼՈՒՆԱՆ ՍԷՐԿԻԻ ՈՒՄՈՒՄԻՏԷ
ՄԻԼԼԵՍԻՄՈ ԱԽՕՋ ԻԹՄԻՇ



Օ ՏԸ ՄԷԼԼԻՍ ՏԻ ԳԱՐՄ

Մէզքիւր մուալիճէ, տամլաեա, քէօթրիւհլիկ, տէնիզ խասթալըղընա, գօյէրաեա, պուղուլաեա, պաեբըմա, հազմնըպլըղա սանճրաեա վէ սայիր խասթալըգլարա գարը պիրինպիր տիր։

ՊՕԱՅԵԷ

ՏԷ ԳԱՐՄԸՆ պիրինճի խալէֆի
Բարիս, 14, Թարան սոգաղը

Պաշլըճա մաղազալարտա տէբօզիթօսու վար։

INJECTION BROU

Սբհհէթէ մնուֆիտ վէ հէր հալտէ խասթալըղր տէֆ իւտէր վէ խասթալրղրն էօնիւնիւ ալը։ Պու մնուալիճէնին իսթիմալի իչին սայիր պիր չէյ իլավէ իթմէեէ հաճէթ եօք։

Մէզքիւր իլաճ տիւնեանընն պաշլըճա էճզախանէլէրինտէ (պու իլաճ 25 սէնէ մուվաֆֆազըյէթէլէ թէճրիւպէ օլունմուշ տուր) Բարիստէ, մէզքիւր իլաճը իճատ իտէն Մ. Պըրունուն, Մաճէնթա պուլվարընտա 158-նիւմէրօլու մաղազատա պուլունուր։

Գալպընտան սաղընմալը։

ՂԱԶԱՐԱՑ ՓԱՐՊԵՑԻՈՑ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ
ԵՒ ԹՈՒՂԹ ԱՌ ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Այս մատենագրին գրուածքը փոքրադիր հրատարակուած է այս օրերս Վենետկոյ Մխիթարեանց տպարանէն 'Ի շարս ընտիր մատենագրաց, որպէս զի Հայերէն լեզուի աշխատողաց համար դիւրատար ըլլայ՝ առաջին կարգի հայկաբանութիւն ըլլալուն համար։ Միացուցած է նաև իր նշանաւոր թուղթն ալ կարևոր փոխոխութիւնքն ընելով առաջին տպագրութեանը վրայ։

Կը վաճառուի Սեղբոս խանմխիթարեանց գրատունը և ամէն ազգային գըրավաճառաց քով։

Կիսակաղմին գինն է ֆր. 4։

ԼՕՀԶՈՒՆ ԼԻՋ ՍՈՒԵՈՒ

Գալաթատա սոփընմալը

Բրուսիանըն հէքիմլիք Ագատէմիասը վէ էն մութէպէր հէքիմլէր, վէ ուսումէն քեաֆիֆէյի հէքիմլիք Ագատէմիալարը Թարաֆընտան թահսին օլունմուշ օլան մէզքիւր ԼԻՋ ՍՈՒԵՈՒՆու իսթիմալ իտէնին եիւզիւնտէ վէ էլլէրինտէ նէ գըզել լէքէրէյտա օլուր, նէ եիւզիւ կիւնէշտէն եանար վէ նէ տէ պուրուշուր։ Կէրէք գասընլար վէ կէրէք երքէլէրին թէնինէ պէեպղը վէրտիքտէն պաշգա տէրիյլ եումուշատան մէզքիւր սուեուն գուվվէթինի թէճրիւպէ իլէ թանընըշլար տըր։ Մէզքիւր ԼԻՋ ՍՈՒԵՈՒ, եալընըզ Գալաթատա Եիւքսէք Գալտրրըմտա 68 Ն. իլէ միւրաղդամ Մ. Վէյլէ գումբանեասընընն մաղազասընտա սաթըլըր

ՏԱԽԻԼԻՑԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Մէճալիսի ալիեէ մէմուրիեէթի, պահրիեէ նազիրը սապէգ տէվլէթլու Ռիզա բաշա հազրէթլէրինէ,

Պահրիեէ նէզարէթի, ճէզայիրի Պահրը սէֆիտ վիլայէթի վալիսի սապէգ տէվլէթլու Ահմէտ բաշա հազրէթլէրինէ,

Ճէզայիրի Պահրը սէֆիտ վիլայէթի վալիսի, Գուտուս միւթասարրըֆը սապէգ սատտէթլու Նազիֆ բաշա հազրէթլէրինէ,

Գուտուս միւթասարրըֆլըղը, Պէյրութ միւթասարրըֆը սապէգ սատտէթլու Քեռամիլ բաշա հազրէթլէրինէ Թէվֆիհ պույրուլմուշ տուր։

Խարիճիեէ նազիրը բաշա հազրէթլէրինէ, մունթազամ պիր մաթպուաթ նիզամնամէսի լայիհասընը միւզաքէրէ վէ Թէրթիպի զիմնընտա, թէրճէմանը տիվանը հիւմաեուն Արիֆի պէյ էֆէնտինէ թահթը ըիասէթլէրինտէ օլմագ վէ ազասը տախի, մէարիֆ նէզարէթի միւսթէշարը Սատատուլլահ պէյ էֆէնտի հազրէթլէրի, վէ թիճարէթ նէզարէթի միւսթէշարը Օհաննէս էֆէնտի իլէ տիվանը ահքամը ատլիեէ ազայի քիրամընտան Մաճիտ պէյ էֆէնտիտէն միւրէքքէպ պուլունմագ իւզրէ, պիր գօմիսիոնը մախսուս թէշքիլ պույրուլմուշ տուր։

—Գէպրըս ճէզիրէսինտէ գուրագլըգ օլմագ սէպէպիյլէ, պուղտայ մահսուս թէլէֆ օլմուշ օլտուղունտան, ալու թէլէֆ օլմուշ տուր։

—Տիւն սապահ, թահթը գուեուտա վագը ճամինին մինարէսի, շիմշէքտէն վուրուլմուշ տուր։

—Իրան շահը հազրէթլէրի, վալիսէլերինին վէֆաթը խապէրինի, Պէրլինտէ ալտըգլարընը Ֆար տիւ Պոսֆոր եազմըշ տուր։

—Եարընքի սալը կիւնիւ, սատրազամ հազրէթլէրի վէ վիւքէյլի ֆիխամ վէ պազը մէմուրինի քիրամ հազարթընը սապահլաեը, Սիրքէճի իսքէլէսինտէն հարէքէթ իտէճէք օլան չըմէնտըֆէր արապալարընա բաքիպէն էտիրնէեէ վէ օրատան տախի Ֆիլիպէեէ ազիմէթ պուեուրաճագլարընը եազ-

մըշ իտիք։ Սօնրատան ալընան մալիւմաթա կէօրէ, մէզքիւր արապալար, եէվմի մէքքիւրտէ սապահլաեը սաաթ օն պիրտէ հարէքէթ իտէճէկինտէն, պունունլա ազիմէթ պուեուրաճագ օլան զէվաթը էսամիսի պէր վէճհի զիր պէեան օլունուր։

Սատրազամ հազրէթլէրի, Շուրայի տէվլէթ ըէյիսի Քամիլ բաշա, տիվանը ահքամը ատլիեէ նազիրը Միսհաթ բաշա, թիճարէթ նազիրը Մահմուտ բաշա, մապէյնի հիւմաեուն միւշիրի Ֆէրիտ բաշա, սէր գուրէնայի հազրէթի չէհրիեարի խայրի պէյ էֆէնտի, մալիեէ նազիրը Համտի բաշա, խարիճիեէ նազիրը ճէվտէթ բաշա, ռուսումաթ էմինի Սատըգ բաշա, Շուրայի տէվլէթ ազասընտան Իսմայիլ բաշա, Նաֆիա նազիրը սապէգ Լտհէմ բաշա հազարաթըյլա ամէտիի տիվանը հիւմաեուն Քէնան վէ Շուրայի տէվլէթ ազասընտան Եուսուֆ, վէ Թէլէկրաֆ վէ բօսթա նազիրը Ֆէյզի վէ տիվանը ահքամը ատլիեէ ազասընտան Մահմուտ պէյ էֆէնտիլէր վէ շէհիր էմինի Ալի բաշա վէ սայիր պազը զէվաթ տախի հազրը պուլունաճագլար։

Միւշարիլէյհիմ հազարաթը, Տէրիսաատէթաէն վագթը մէզքիւրտէ հարէքէթլէ, Զօրլուտա էօյլէ թաամընը իթտիքաէն սօնրա, ազշամ իւզէրի էտիրնէեէ վասըլ օլունտուգտա, Ռումէլի շըմէնտէֆէրլէրի միւթահիտի պարոն Հիրշին պիրատէրի թարաֆընտան, եիւզ քիշիլիք պիր սուֆրա թէրթիպի իլէ միւքէմմէլ զիեաֆէթ քէշիտէ գըլընաճագ։ Օլ կիճէ, սատրազամ հազրէթլէրի վէ վիւքէյլի ֆիխամ հազարաթը, հիւքիւմէթ գօնաղընտա գալըպ, իրթէսի չարշէնպիհ կիւնիւ, Ֆիլիպէեէ վէ անտէն տախի խաթթընի հիհաեէթի օլան Պիլովաեէ ազիմէթ օլունաճագ վէ պիր կիճէ տախի անտէ գալընարագ, ֆէրտասը կիւնիւ եինէ էտիրնէեէ ավտէթլէ, ճումա վէ եախսա ճումա իրթէսի կիւնիւ թէքքար Տէրիսաատէթէ ավտէթ պուեուրուլաճագ տըր։

Միւմայիլէյհ Պարոն Հիրշին պիրատէրի թարաֆընտան, ֆէվգէլատէ հազըրլըգլար օլտուղու կիպի, կէրէք Սիրքէճի իսքէլէսի ըսթասիոնու վէ սայիր ըսթասիոնլար գանտիլ վէ պայրագլար իլէ տօնաթըլարագ իճրայի

ռէք, ըսթանբէթ իւզրէ կէօղէրինի գարար վէ թըրնազլարըյլա գավրամըշ օլտուղու, վէ պիր թարափտան տախի հալէա գավրամաեա չալըշմագտա պուլունտուղու տիվարը թէրք իլէ տէվրիլիպ տիւշէր, վէ նիհաեէթ տաղլալար օրթասընտա ղայպ օլուպ կիտէր։

Հալ պու քի պու հէնիեամտէ գուվվէթլի վէ մէհարէթլի պիր էլ, մէրգումէնին պիր հալի բէրուչանիտէ պուլունան սաչլարընտան թութար, վէ մէղքիւր քէմէրի այթընտան պիր կիւրիւլտիւ իշիտիլիր։

—Պանա՛ կէլինիզ պանա՛, նէրէտսինիզ տէր պիշարէ չօճուղու գուրթարմագ նիեէթ վէ զայրէթէյլէ սուեա աթըլարագ չալըշմագտա օլան ԲՕՂ։

ՔէԹԹի պաեըմըշ օլուպ, վէ տաղլալար արասընտա դալմըշ օլտուղունտան, Բօլուն պու ֆիյլ ու հարէքէթինի ֆիհմ ու ֆարդ իտէմէգ։

—Ղայրէ՛թ, ճէսարէ՛թ, էյի թութունուղ, տէյի պաղըրաըղըյլա պէրապէր Պոպ, էլինտէքի ֆէնէրին ըշղըյլա տախի մէրգումա գօլայլըգ վէրիր։

Պաղդամ իլէ Պոպ, իւչիւ պիրլիքտէ ինմիշ օլտուղլարը պիր նէրտիվէնին գատէմէլերի իւզէրինտէ տուրմագտա օլտուղլարընտան, Բօլ ՔէԹԹիյի եագալամըշ օլտուղու հալտէ, եիւզէրէք մէրգումանա տօղրու կիտէր, վէ մէրգումէյը սաղ վէ

մէրասիմի խօշամէտի իտիլէճէք տիր։

—Խատսա օրտուլի հիւմաեուն միւշիրի Եուսուֆ Իզզէտտին էֆէնտի հազրէթլէրի վէ Սէրասքէր բաշա հազրէթլէրի հազըր օլտուգլարը հալտէ, Տէրի սատէթտէ պուլունան 85 սէնէսի ատաքիրի ըէտիֆէտէն իքի թապուր, կէչէն ճիւմա իրթէսի կիւնիւ, Պապը սէրասքէրիտէ բէք կիւզէլ պիր աթէշ թալիմի վէ պատէհու միւնթազամ սուրէթտէ բէսմի կէչիտ իճրա իթմիշլէր տիր։

—Պահրիեէ նազիրը Ահմէտ բաշա հազրէթլէրի, ճումա իրթէսի կիւնիւ Տէրի սատատէթէ միւվասէլէթ իտէրէք, պու սապահ սատրազամ հազրէթլէրի իլէ միւլագաթ իթտիքտէն սօնրա, մագամը ալիէրինի թէչրիֆ իթմիշլէր տիր։

—Լանկա ճիվարընտա համիլէ պիր գատըն, համլինին եէտինճի այը օլտուղու հալտէ կէչէն կիւն վազը համլ իտէրէք, զուհուր իտէն չօճուգ, կէօզլէրի պաշընը թէրէսինտէ, վէ եիւզիւ տիւզ վէ ազը գարընընտա վէ 32 տիշի թէմամ պիր մախլուգ իտուկի, վէ էպէ գատըն պունու կէօրիւնճէ, շաշըրըպ գօրգարագ ֆիրար իլէտիլի իշիտիլմիշ տիր։

—Մէմալիքի Օսմանիէ սինօրլարընը պիր գըթա խարիթասընը թանզիմ ու թէրթիպէ մէմուր օլան գօմիսիոն, պու քէրրէ վազիֆէսինի իքմալ իտէրէք, հազրլատըղը խարիթա իլէ պէրապէր պիր գըթատա մուֆասսալ բարբարթա գալէմէ ալմըշ տըր։

—Կէչէն բէնճշէնպիհ կիւնիւ, Բումիճիեէ նազիրը Բաշիտ բաշա հազրէթլէրինին սահիլխանէլէրինէ կիտէրէք միւլագաթ իտիպ, էսնայի միւսահէպէտէ Պուլղարիսթանընը պազը նահիեէլէրինէ նասպ ու թայէին գըլընան Բումիլիսքոպոսլարընա Ֆէրման իթասը լիւզումինտէն պահս իյլէտիկինտէ, բաշայի միւշարիլէյհ տախի, մէսէլէնին հէնուզ թէսվիեէ գըլընմամըշ օլտուղունտան, պիրազ տահա թէվգիֆը լազըմ կէլէճէյի ճէվապընը իթտիյլէմիշ տիր։ Եէվմի մէզպուրտա, Պուլկար Էկզարքը ըիւթպէթլու Անթիմոս էֆէնտի տախի, բաշայի միւշարիլէյհ իլէ, Մանասթը վէ Օխրիտա նահիեէլերինէ նասպ օլունան Պուլկար միսքոպոսլարընա, ֆէրման իթասընա տայիր միւքեալէմէտէ պուլունուպ, օնատա օ եօլտա ճէվապ վիրիլմիշ տիր։

—Օխրիտատան եազըլտըղընա կէօրէ, օրալարտա հայատուտուգ կիւն պէ կիւն իլէրի վարմագտա օլտուղու հալտէ, հիւքիւմէթի մահէլլիեէ թարաֆընտան պունուն տէֆի չարէսինէ պագըլմամագտա իմիշ։ Էհալի, ճանընը իւսթէ վիրիր գօրգուսուլա թարալարընտա չալըշամամագտա իմիշ։ Կէչէնլէրտէ, թիճարընն պիրի, Օքրիտաեա կիթմէքտէ իքէն, պիր թագըմ հայատուտլար իւզէրինէ հիճում պիրլէ, մէրգումու սօյմուշլար վէ պատէհու տաղա կէօթիւրիպ, սալը վիրմէք իչին, ֆամիլեասընտան պիր չօգ բարա խթէմէքտէ իմիշլէր։ Տիկէր պիր թիճճար տախի, Մանասթը եագընլարընտա սօյուլմուշ տուր։

—Ֆբրք քիլիսէտէն եազըլտըղընա կէօրէ, տօսթլարընտան պիրիսինէ վիզիթա վիրմէեէ կիթմիշ օլան պիր գատըն, չօճուղունու պիր գօնշու գատընա թէսլիմ իտիպ, մէրգումէ տախի չօճուղու պէշիյէ գօեուպ էվտէն տիշարը չըգար, վէ պու արա պիր թագըմ տօնուզլար, պուլունտուգլարը եէրտէն գաչըպ, չօճուղուն իւզէրինէ հիւճում պիրլէ, էլլէրինի, գուլագլարընը վէ տուտագլարընը եէրլէր, վէ էկէր ատամընը պիրի, չօճուղուն պաղրըշտըղընը իշիտէրէք հայվանլարը տէֆ իթմիշ օլմասա, չօճուղու բարալաեաճագլար իմիշ։

— Փոյիթախթլարտա վէ եախսատ պիսիլք շէհիրլէրտէ եաչաեանլար, պաշդա շէհիրլէր ֆհալիսինտէն զիեաատ տչըգ կէօզլիւ օլմալը տըրլար. չինքի, հէր նէվի տօլանտըրընճըլար, պաթագճըլար վէ սախթէքարլար չօգ պուլունուրլար. նասըլ քի, էնվայի ալտատընճըլըգլար իչինտէ, պու տէֆտէ պուլունուրլար. նասըլ քի, էնվայի ալտատընճըլըգլար իչինտէ, պու տէֆտէ եէնի պիր սախթէքարլըգ տահա իշիթտիկիմիզտէն, հէր քէսի սագընտըրմագ արզուսիյլէ պէեան իտէրիզ, չէօյլէ քի, Օրթաքէօյտէ, Էրմէնիճէ պիլիր իքի նէֆէր Բումի թուլումպաճըլարընը, պիր գաչ հաֆթատան պէրու, էլլէրինտէ պիր թապագ իլէ տօլաշարագ, էրմէնիլէրէ բասթ կէլտիքլէրինտէ հէմ էրմէնիճէ սէօյլէմէքտէ, վէ հէմտէ Պէյօղլու Ս. Երրորդութիւն քիլիսէսի իչին տիր տէտիքլէրի կիպի, Բումտիլէրին էօրտիւրմէք իսթէտիքլէրինին, պաշդալար հիմմէթլիլէ քէսրի հաեաթ իյլէմէսինի սէվմէյլէր, տիմէք տիր քի շիմտի սիպին մէրգումէյի ըէնէյի էճէլլէն գուրթարմըշ օլմանընը օնլարա կէօսթէրմէկլիկ դալդըշմանընը, էմրի պասիրէթ գարընը պիր հարէքէթ օլմուշ օլաճագ տըր։

—Մէրգումուն հագդը՞ վար տըր, տէր Պաղդամ աղբրլըգ իւզրէ պիր սէօյլէյիշ իլէ։

—Այի էմմա, պուրատա գալը իսկը, պու չօճուգ քէնտի դուճաղըմընտա էօլէճէք տիր։

—Ինշալլահ օ տէտիկինիզ ֆէնալընը կէօրմէքլիքիք պէտապախթլընընա տիւշար օլմաեընը։

—Էօյլէ իսկ, նէ՞ եարմագ իսթէրսինիզ։

—Բէք գօլայ պիր շէյ։ Պու թարափտան տէմիր բարմագլընը աչմագ կիւճ տէյիլ տիր, պէնճէ, թայմըզ թարաֆընտան կիթմէք, վէ կէլտիկիմիզ թարափտան կիտիպ տէ հէր քէսին շիբհէսինի ուեանարընմագտան չօգ կալ տիր։

—Նէ՞ տէրսինիզ, Պաղդամ, սիզ տէ պու էֆքեարատա՞մընընը, տէր Բօլ միւշիվվէ պիր հալտէ պուլունարագ։

—Պէնճէ տէ Պոպուն սէօյլէտիկի հագգը տըր, տէր Պաղդամ։

—Իմանի, էօյլէ օլտուղտա, սէրիան իմ-

մէրգումէ, ալթանվէթ իւզրէ կէօղէրինի գարար վէ թըրնազլարընա գավրամըշ օլտուղու, վէ պիր թարափտան տախի հալէա գավրամաեա չալըշմագտա պուլունտուղու տիվարը թէրք իլէ տէվրիլիպ տիւշէր, վէ նիհաեէթ տաղլալար օրթասընտա ղայպ օլուպ կիտէր։

Հալ պու քի պու հէնիեամտէ գուվվէթլի վէ մէհարէթլի պիր էլ, մէրգումէնին պիր հալի բէրուչանիտէ պուլունան սաչլարընտան թութար, վէ մէղքիւր քէմէրի այթընտան պիր կիւրիւլտիւ իշիտիլիր։

—Պանա՛ կէլինիզ պանա՛, նէրէտսինիզ տէր պիշարէ չօճուղու գուրթարմագ նիեէթ վէ զայրէթէյլէ սուեա աթըլարագ չալըշմագտա օլան ԲՕՂ։

ՔէԹԹի պաեըմըշ օլուպ, վէ տաղլալար արասընտա դալմըշ օլտուղունտան, Բօլուն պու ֆիյլ ու հարէքէթինի ֆիհմ ու ֆարդ իտէմէգ։

—Ղայրէ՛թ, ճէսարէ՛թ, էյի թութունուղ, տէյի պաղըրաըղըյլա պէրապէր Պոպ, էլինտէքի ֆէնէրին ըշղըյլա տախի մէրգումա գօլայլըգ վէրիր։

Պաղդամ իլէ Պոպ, իւչիւ պիրլիքտէ ինմիշ օլտուղլարը պիր նէրտիվէնին գատէմէլերի իւզէրինտէ տուրմագտա օլտուղլարընտան, Բօլ ՔէԹԹիյի եագալամըշ օլտուղու հալտէ, եիւզէրէք մէրգումանա տօղրու կիտէր, վէ մէրգումէյը սաղ վէ

սալիմ, մէրտիվէնին սուտան եօղարուտա պուլունան գատէմէլերինտէն պիրի իւզէրինէ վաղ իտէր։

—Մէրգումէ պաեըրըշ տըր, տէր Պոպ։

Ֆէնէրին ըշղը մէրգումէնին եիւզինէ վուրուուղունտա, պիր հարէքէթ իտէր։

—ՔէԹԹի՛, տէր մէրգում քէտէրնաք պիր սէօյլէյիշ իլէ։

—Իրլանտալը՛, տէր Պաղդամ։

Վէ, մէրգումէր քէմալի թէհայեիւբ իւզրէ, աեազտա տուրմագտա իքէն, Բօլ եիւզինիւ մէրգումէտէն թարափա չէվիրիր, հիւսնի ճէմալինի կէօրիւբ, վէ էլինի սինէսի իւզէրինէ վաղ իտէր։

—Համտ ու սէնալի՞ր օլտուն եէզտանէ, տէր մէրգում, հէլէ տահա սինէսի վուրմագտա տըր. պէրէքէթ վիրսին քի վազթինտէ եէթիշէպիլմիշիզ տիր, լաքին, հէման վազըթ ֆէվվթ իթմէքսիզին, մէրգումէյի շու կէչիտ կէլտիկիմիզ տաղընլարտան պիրինէ նազլ իթմէլի, վէ էմրի թէտավիսինէ միւտարաաթ իյլէմէլիյիզ։

Վէ, մէրգում պուտնու սէօյլէտիկիյէ պէրապէր, մէրգումէյի գուճաղլատըղը պիրլէ կիթմէքլիկէ չըգըբը։

Պոպ մէրգումա պըրազմագ։

—Էյլէնինիզ, վէ թութաճաղընըզ թարիզտէն սագընընըզ, տէր մէրգում թէֆիքքիւր իւզրէ պիր հալտէ պուլունարագ։

—Պէնճէ տէ Պոպուն սէօյլէտիկի հագգը տըր, տէր Պաղդամ։

—Իմանի, էօյլէ օլտուղտա, սէրիան իմ-

տիլէրին էօրտիւրմէք իսթէտիքլէրինին, պաշդալար հիմմէթլիլէ քէսրի հաեաթ իյլէմէսինի սէվմէյլէր, տիմէք տիր քի շիմտի սիպին մէրգումէյի ըէնէյի էճէլլէն գուրթարմըշ օլմանընը օնլարա կէօսթէրմէկլիկ դալդըշմանընը, էմրի պասիրէթ գարընը պիր հարէքէթ օլմուշ օլաճագ տըր։

—Մէրգումուն հագդը՞ վար տըր, տէր Պաղդամ աղբրլըգ իւզրէ պիր սէօյլէյիշ իլէ։

—Այի էմմա, պուրատա գալը իսկը, պու չօճուգ քէնտի դուճաղըմընտա էօլէճէք տիր։

—Ինշալլահ օ տէտիկինիզ ֆէնալընը կէօրմէքլիքիք պէտապախթլընընա տիւշար օլմաեընը։

—Էօյլէ իսկ, նէ՞ եարմագ իսթէրսինիզ։

—Բէք գօլայ պիր շէյ։ Պու թարափտան տէմիր բարմագլընը աչմագ կիւճ տէյիլ տիր, պէնճէ, թայմըզ թարաֆընտան կիթմէք, վէ կէլտիկիմիզ թարափտան կիտիպ տէ հէր քէսին շիբհէսինի ուեանարընմագտան չօգ կալ տիր։

—Նէ՞ տէրսինիզ, Պաղդամ, սիզ տէ պու էֆքեարատա՞մընընը, տէր Բօլ միւշիվվէ պիր հալտէ պուլունարագ։

—Պէնճէ տէ Պոպուն սէօյլէտիկի հագգը տըր, տէր Պաղդամ։

—Իմանի, էօյլէ օլտուղտա, սէրիան իմ-

բա բասթ կէլտիքլէրինտէ տախի, Բուլճա սէօյլէեէրէք, պաշգա պիր Նիյէթ իսմի վէ իզ[illegible] օլսուգլարը կէօրիւլմիւշ տիւր։

—Պիր հաֆթատան պէրու բայիթախթըմըզտա, Էվրօպալը Դաթօլիքլէր, նէօպէթ իլէ քիլիսէլէրինտէ կիւլբանայիրի նամ ռուհանի զիյնէթի իճրա իթմէքտէ, վէ սօգագլարը տօնաթմագտա, վէ ռուհանի ալէմլէր վէ խաչլար վէ սայիր շէյլէր կէզտիրմէքտէ տիրլէր։

Տիւնքի կիւն տախի, Պէյօղլուտա Բանկալթիտէ մէքթէպի հարպիեէ գարշըսընտա վագը քիլիսէտէ միւթատտան օլտուղու սուրէթտէ, պիւյիւք թանթանա իլէ իճրա իտիլմիշ, վէ հէր նէ գատար հավա պօզուգ իտի իսէ տէ, հէր միլլէթտէն չօգ իզտիհամ հաղըր պուլունմուշ տուր։

Հէր սէնէ օլտուղու կիպի, պու սէնէ տախի, պիր թագըմ պէյլիք մուզիգա պանտաք, իքրամէն վէ հիւրմէթէն հաղըր պուլունմուշ տուր։

Սօգագլար վէ խանէլէրին եիւզլերի տօնատըլմըշ օլտուղու հալտէ, վէ պէեազլար կիյմիշ եիւզլերճէ գէզլար, վէ սիեահլար կիյինմիշ մարապէտլէր, վէ ռուհանի էլպիսէլէր իլէ պիյիւք պիր թատիոր կէզտիրմիշլէր տիր։

—Նէչէն ճիւմա իրթէսի կիճէսի սաաթ սէքիզէ օն տագբգա գալարագ, Տէրի սաատէթտէ խաֆիֆճէ պիր հարէքէթի արզ վուգու պուլմուշ տուր։

—Խբտիվի Մբսբը հաղրէթլէրինին մախտումի, տիւնքի կիւն, Ղարպիեէ նամ վաբօր իլէ Տէրիսաատէթէ միւվասէլէթ իլէմիշ տիր։

—Սիլիվրիտէն եազըլտըղընա կէօրէ, օ ճիվարլարտա իսքեան իտէն Զէրքէսլէր, էվվելքի կիպի հայտուտլուղա գալգբշբպ, կէչէնլէրտէ, իսթանպօլտան կէլէն պաղը եօլճուլարը սօյմուշլար վէ պիր տելիգանլըքը բարէ բարչէ իթմիշլէր տիր։

ՍՕՆ ՀԱՎԱՏԻԱԼԷՐ

ԱՎՍԹՐԻԱ-ՄԱՃԱՐ

Վիէննա 13 յունիս

Պօրսատա հալէա պէօյիւք պիր էմնիէթսիզլիք հիւքմ իյլէմէքտէ տիր։ Հէր նէ գատար, Լոնտրա պանգասը, ըսքօնթօսունու, եիւզտէ 6 ա լինտիրմիշ իսէ տէ, էն միւթէպէր ֆօնտօլարըմըզ պիւյէ կիթտիքճէ տիւշմէքտէ տիր։ Պիր չօգ պանքէրլէր թարաֆընտան վագը օլան թէքլիֆլէր իւզէրինէ, հիւքիւմէթ, բիացաեը նիզամը պիր հալէ վազ իյլէմէք իչին միւտախէլէ իթմէք նիեէթինտէ տիր։

14 յունիս

Մալիեէ նազիրը իլէ պանքէրլէր պէյնինտէ վագը օլան միւքեալէմէտէ, իթիպարտան տիւշէն սէհիմլէրի սաթը ալմագ իչին հուտուտ թայեին օլունմագսըզը պիր սէրմաեէ բէյտա իթմէեէ գարար վիրիլմիշ վէ պունուն իչին մախսուս պիր գօմիսիօն նասպ օլունմուշ տուր։ Տօգուզ պանգա պիրլէշճէճէք տէյի մէմուլ օլունուր։ Պու հավատիսլէր, պօրսատա էյի թէէսիր իտիպ, պօրսա պու կիւն զիեատէ գավի իտի։

Պու կիւն, իմբէրաթօր հաղրէթլէրի, հիւքիւմէթ գօնաղընը իլք թաշընը վագ իյլէտի։ Միւշարիլէյհ հաղրէթլէրի, պու մինասիպէթլէ պիր նուրթգ իրատ իտիպ, զիեաաէսիլլէ թահսին օլունմուշ տուր։

15 յունիս

Պանքէրլէր, մալիեէճէ պուխրանընը էօնիւնիւ ալմագ իչին, պէյնլէրինտէ պիր թագըմ թէտպիրլէր իթթիխազ իթմիշլէր տիր։

Վիքէլա մէճլիսի թէճէմմիւ իտիպ, պանքէրլէր իլէ պիլիթթիֆագ, պուխրանընը էօնիւնիւ ալմաեա չալըշմալարը իչին, մալիեէ վէ թիճարէթ նազիրլարընա ռուխսաթ վիրտի։

Պունուն իւզէրինէ պօրսատա ֆօնտալար նիզամընտա եիւքսէլիպ, պու հալ տէվամ իտէր տէյի մէճմուլ օլունուր։

ԱԼՄԱՆԵԱ

Պէրլին, 13 յունիս

Պօրսամըզ, չօգլուգ խօշնուտա օլունաճագ հալտէ տէյիլ տիր։

Միւսթագիլ զազէթալարը քեաֆֆէսի, եէնի մաթպուաթ գանուննամէսինէ գարշը բբրօթէսթօ իյլէմէքտէ տիրլէր։

ՐՈՒՄԻԱ

Սէն-Բէթբրսպուրկ, 13 յունիս

Ամիւտարժատան եազըլտըղընա կէօրէ, Ռուսիանընը չարգաճը ասքէրլէրի, մայիս 11 տէ մոհէլլի մէզքիւրէ վասըլ օլուպ, 3500 խիվալըլարը թաշրու մար իյլէմիշլէր տիր։

Ռուս ասքէրի գօմանանը ժէնէրալ Բօֆման, Շարաշանա տօղրու իլէրլէմէքտէ տիր։

ԻՆԿԻԼԹԷՐԱ

Լօնտրա, 13 յունիս

Պուրա զազէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Ռուս ասքէրլէրի, խիվտէը զապթ իթմիշլէր տիր։

ԹԻՒՃԱՐԻՅԻ

Լիվերբուլ 13 յունիս

Միտլինկ Նիու Օրլէանս բամուղու, բէնա	9 1/8 1/4
Տօլարա էյի ճինս	6 1/8

Պու կիւնքի սաթըշ 12,000 պալէտ
Բիացա գավի
Հաֆթա սաթըշը 84,000 պալէտ
Մէվճուտ մալ 847,000 պալէտ

Լոնտրա 13 յունիս

Աֆիոն	22
Թիֆթիգ	31 34
Զաթ իրէյի,	25 1/2
Ճէհրի.	6 1/2

Մարսիլիա 13 յունիս

Ֆիլաթիւր իրէյի 12,000 պալէտ
Բիացա գավի եիւքսէկ մէյեալ
Գօզա 200,000 քիլօ
Բիացա զայէթլի գավի սաթան եօգ
Բամուդ 18,128 պալէտ
Բիացա չօգ գավի, ֆիեսթ էյի թուրթուրմագտա վէ եիւքսէյէ մէյեալ
Եարաղը 16,800 պալէտ
Բիացա գավի, ֆիեսթ գավի

ՍԱՐՐԱՖԻՅԻ

(Ադոռ ժան Բանկոը

Բարիս, 13 յունիս

Էսհամը ումումի աշքլարը	54 70
» » գարանտը	00 00
Ֆրանսըզ ֆօնտօսու 3 0/0	86 75
Իթալեա ֆօնտօսու 5 0/0	64 05
1869 իսթիգրազը	324 50

Լոնտրա 14 յունիս

Էսհամը Ումումի աշքլարը	53 3/8 5/8
» » գարանտը	53 5/8 7/8
Ինկիլիզ ֆօնտօսու	92 3/4

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսհ. Ում. Յունիս 2 ախշամ գաբ.	60-37
» » 4 սազահ աշքլարը	60-37
» » սաաթ 4	61-00
Իսթիգրազ 1863	364-
» 1865	374-
» 1869	519-
» 1872	91-
Գրէտի պանգա հիսսէլէրի	15-25
Սօսիէթէ Օսթրօ Թիւրք	5 50
Սօսիէթէ ժէնէրալ ագսիօնլարը	12 25
Սօսիէթէ Օթման	6-08
Վէրիսի գումբանեասը	
Սատամպօլ պանգասը ագսիօնլարը	7-27
Շըմէնտրֆէր սէհիմլէրի էսկի	160-
» » եէնի	70-1/2
Եէնի Թրամվայ հիսսէլէրի	16 20
Լօրիուտ մատէնի ագսիօնլարը	109 ֆրանք
Կէլէճէք գուբօն սքօնթօսու	50 բարայ
Ագճէ ֆայիզի	12 13
Գրէտի Հէլէնիկ	34 00

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ 4 ՅՈՒՆԻՍ

Ինկիլիզ լիրասը	110-17
Ֆրանսըզ ալթունու	87-16
Բօլ	89-20
Գըրըմից ալթունու	51-23
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	1-34
Մէթալիք ֆարգը	104-4
Պագըր	120-20

(Ն Է Վ Ի Ճ Է)

ԽԻՎԱ ՍԷՖԷՐԻ

Թայմս զազէթասընը Պէրլինտէքի մուխպիրի թարաֆընտան ալտրագ վիրտիյիմալիսմաթլարա նէզարէն, պու հաֆթա զարֆընտա, խիվատան գաթի խապէրլէր ալընապիլէճէք տիր։ Մէզքիւր զազէթանընն մուխպիրի չէօյլէ ինլավէ իյլէմիշ տիր, «Խիվա էհալիսինին պիր մբգտարընը, Սիպիրիաեա նագլ իթմէք թասավվուրու, Սէն Բէթբրսպուրկտա թագվիեէթ պուլմագտա տբր։

Աժանս Բէօյթբրը, Սէն Բէթբրսպուրկտան տլտրզը պիր թէլէկրաֆ մաէլինէ նէզարէն, թիւրքիսթան ասքէրի, ապրիլ 29տան պէրու սինօրտա օրտու գուրմուշ վէ Օրէնպուրկ պէօլիւիւ, մայիս 12տէ իւրկաետ վասըլ օլուպ, օրատան տա, Բէէնկրատա միւթէվէճճիհէն հարէքէթ իյլէմիշ տիր։

Թայմսը, Սէն Բէթբրսպուրկտաքի մուխպիրի թարաֆընտան, ալաֆրանկա յունիս 6 թարիխի իլէ ալտրզը թէլէկրաֆա նէզարէն, մայիս 28տէ, Պահրը Հազէրին ճէնուպի սէվահիլինտէն եօլա չըգմըշ օլան պիր պէօլիւք Ռուս ասքէրի, հավանընն ուճ տէրէճէտէ սըճագլըղընտան վէ սուսուզլուգտան նաչի, Իկտիտէն էօթէեէ կէչէմէյիպ, Բիտսնօվօտըսքա կէրի տէօնմէեէ մէճպուր օլմուշ տուր։ Տիճաղը իճրասընա պագմալրընը, չիւնքի պիր իլի կէճիքտիրմէք չօգ տէֆա իյի տէյիլ տիր։

Պօպ անճագ պիր դաչ ատըմ եերագտա պուլունան բարմագլըզը աչմագ իւզրէ իլքէն, Քէթթի տեբլբը, վէ աղլաեըպ սըզլայմաեա պաչլար։

—Օ՛, ամա՛ն, պուրատա պէօյլէ սէս չըգարմաեա կէլմէկ, զերաա տիւշմէնլէրինին իչիտպպ տէ իսթէ կէլէճէքլէրի իհթիմալին խարիճինտէ տէյիլ տիր, տէր Պօպ։

—Բօլ պունլարը իչիթմէքտէ օլմաեըպ, սալթ պագա գալմագտա իտի։

Քէթթի կէօղլէրինի աչմը իտի։

Մէրգումէնին, վագտա, բէք զահմէթ չէքմիշ վէ ալթիսթ օլմուշ օլտուղունտան, չօգլուգ ապլը պաչընտա տէյիլ իտի, լաքին, պիւթիւն գուվվէթլէր, օ կիճէ պաչընտան կէչէնլէրի քեաֆիֆէթէն տէրիսաթը իթմէքլիկէ չալըշմագտա իտի։

Նիհայէթիւլ էմր մէրգումէ պաղըրաբաղ,

—Ա՛հ, ֆօրժ, ֆօրժ, տէր բէրէլէմէքտէ վէ ըզբրմագտա օլտուղու հալտէ։

—Գօրդմաեընը, զ օրդմաեընը, տէր Բօլ միւթէէսիր պիր սէօյլէյիր իլէ։

—Խա՛յր, խա՛յր, պըրագընը պէնի քէնտի հալիմէ, տէր Քէթթի, էվվէթ, էվվէթ, Թա քէնտիսի իտի, բէք ալա թանըրմը, վէ հալտա տա կէօղլէրիմ էօնիւնտէ տուրուեօր կիպի տիր։ Էվվէթ, էօլտիւրմէքլիկի մէրգում էմր իյլէտի։

—Բի՞մ տիր օ։

—Գօլօնէլ։

—Նէ՞ սէօյլէեօրսունուզ։

—Օ՞ֆ, հաֆը՛զ Ալլահ, հաֆը՛զ Ալլահ, սէֆիլլէր։։։ մէրզումու էօլտիւրէճէքլէր տիր։։։

Բօլ մէրգումէնին տէրսի տէրունիի թէսկին իթմէք իսթէր։

—Խա՛յր, խսթէմէ՛մ, խսթէմէ՛մ, տէյի պաղըրբը Քէթթի, զաղալընտան չըլտրրաբաղ, պէնիմ հիչ շիւրհէմ եօգ տուր քի, մէրգում հալէա օնտա տբր, վէ մէրգումուն թէլէֆի իչին եէմին իթմիշ տիր։ Ա՛հ, բէճա խոէրիմ սիզ, լութֆ ու քէրէմ իսէրբէք պէնի պըրագընը զի ֆիրար իսէյիմ։

—Լաքին, պիզ տիւշմէն օրմեեզ տօսթուզ սիզ։

—Խա՛յր, սիզ Գօլօնէլին հէմթէօհմէթլէրի օրմալըսընը։

—Հա՛լէա օ էֆքեատտա՞ մըսընը։

—Օ՞ֆ, զաթէն պէնիմ իչիմ պիթմիշ տիր, սման էօրմէքտէյիմ, պարի պըրագընը էօլէյիմ, եա՛ Ըպպ ան եէթիշ ֆօրժուն իմտատընա։։։

—Բէթթինին տուրմաեա մէճալը գալմամը օլտուղունտան, պիրա հորէքէթ բօլուն կէօքսիւ իւզէրինէ տէվրիլի վիրը, վէ մէրգումուն գուճաղընտա իքինճի տէֆա օլարագ պաեեըը։

Պօպ վէսվէսսինտէն թիքէն իւզէրինտէ տիր կիպի պիր հալտէ պուլունուր։

—Հայտէ յինիպ, էֆէնտիլէր, տէր մէրգում հէյմանտէմ, պիր տագըգա պիրէ զայպ իթմէք օրմագ զիրա, շիւրհէսիզ օլարագ, պուրատա զալմագլըգտա պիյիւք թէհլիքէ վար տբր, էկէր էմրի պասիրէթէ բիայէթ իթմէք իսթէր իսէք, պիր ան էվվէլ պուրասընը թէրք իթմէլիյիզ։

Վէ մէրգում Բօլա տօղրու տէօնէրէք,

—Կէօրիւնիւշ նէզարէն սիզ իյի եիւզմէք պիմմէլիսինիզ, էօյլէ տէյի՞լ մի տէր մէրգում օլ պաղտէ թէհայիւրի էսէրինի պէեան իտէրէք։

—Է՞հ, վագտա եիւզմէք պիմիրիմ, լաքին բէք էօյլէ մուճիպի թէհայիւր օլաճագ տէրէճէտէ տէյիլտիր, պիզ Բարիստէ, ալթը պիզի թահթատան օրմաեան, վէ զբրդար բարա զբյմթինտէ պուլունան համմամլարտա տիւնեեաեա կէմէքտէյիզ, տէր Բօլ։

—Հէր նէ հալ իսէ, օ զատարը տա քեաֆի տիր, չիմտի պիզ չու բարմագլըզը աչար իբէն սիզտէ պու չօճուղու դուճաղտամալըսընը, պիր քէրրէ պունու եարտըզտա, արթըգ զօլայլըգա վէ պիլա թէհլիքէ քէնտիմիզի Մ. Սթիլէրին մաղազասընա թթաալիրիզ, չիւնքի իչթէ պուրաճըզտա եանըմըզտա տբր։

Բօլ մէրգումուն պու թէտպիրինի թահսին վէ զապուլ իյլէտիկինտէն, Պօպ սուեա աթըլտըզը պիրլէ բարմագլըզը աչմաեա կիտէր։

Վէ Բօլ տախի Քէթթիյի գուճաղտըզընտան, չէնտ տագըգատան քէնտիլէրի, Ֆիլվազը, Մ. Սթիլէրին մաղազասը գարուսունտա պուլուրլար, վէ Բօլ տայիմա եանընտա պիր անախթար թաշրմագտա օլտուղունտան, աչըզ իչէրի կիրէրլէր։

ԺԱ.

ԽԲԲՍԸԶԼԸԳ

Հալէա Լօնտրատա, պաղը սէմթլէրտէ, վէ ալէխուսուս, Սէն-Բօլ կիպի վէ Ուէսթմինսթէր կիպի ուլու քիլիսէլէր էթրաֆլարընտա, էօյլէ մէթրուք գալմըշ գապրիսթանլար պուլունմագտա տբր քի, կէրչի չիմոիկէրտէ օրալարա ճէնագ տէֆն իտիմէքտէ տէյիլ իսէ տէ, պու ճիւմլէ իլէ տախի, նիչէ եըլարտան պէրու գապարմըշ օլան սբգ վէ եէչիլ օթլար վէ եօսունլար ալթլարընտա, գալը մէգարլար պուլունմագտա տբր։

(Տեվամ)

կէր պէօլիւքլէրէ կէլինճէ, Թիւրքիսթանտան հարէքէթ իտէն պէօլիւք՝ մայիսին 15 վէ եախօտ 20սինէ տօղրու Խիվաեա վասել օլմուշ օլմալը տբր։

Բուսիանքն, վօեէննի Զէպօրնիք նամ ասքէրի ղազէթասը տէր քի Խիվա խանքն օրտուսու, չօգ ասքէրտէն միւրէքքէպ տէյիլ տիր, ֆագաթ սիւարիսի իչինտէ էօյլէ ասքէրլէրի վարտբր քի լաեբգլը գօմանտանլարը պուլունսա, Բուսլարը պիհուղուր իտէպիլիրլէր։

Սէօյլէնտիկինէ կէօրէ, Խիվալիլարը չօգ թօրու պուլունմագտա իմիշ։ 1869 սէնէսինտէ, Թիւրքիսթան վալիսի Թարաֆքնտան, Խիվա խանքնա պիր մէքթուպ թագտիմ իյլէմէկէ մէէմուր թայէին օլունան Մ. Պիլչաիֆ, օլ վագթ, Խիվանքն իչ գալէասքնքն գարուսու իքի թարաֆքնտա տիզիլմիշ վէ արապալար իւզէրինէ վազ օլունմուշ եէրմի բարէ թօր վէ միհիմմաթը հարպիեէ իլէ տօլու պիր չօգ սանաթգէ կէօրմիւշ տիր։ Պունտան տա մատա, իչ գալէանքն իւզէրինէ, ալթմիշ բարէ թօր գօնուլմուշ իտի։ Թօրճուասքէրլէրին չօղու, Աֆղան իլէ Հինտլի տիր։ Խիվա խանլըղընքն քեաֆֆէսի շէհիրլէրի իսթիհքեամը վէ էթրաֆքնտա հէնտէքլէր պուլունմագտա վէ պու հէնտէքլէր սու իլէ տօլու տուր։ Էն զիեատէ իսթիհքեամը շէհիրլէր՝ Խիվա, Ասարասբ, Իւրժէնժ վէ Զանքի շէհիրլէրի տիր։

—Մայիսին 14ինճի կիւնիւ Սապիլ նամ էշգբեա ըէյիսի, 800 քիշի իլէ Մանօվէր շէհրինի մուհասէրէ իտիպ, նիհաեէթ շէհրին գարուլարը աչըլտրագ, գարլիսթլէր շէհրէ տախիլ օլմուշլար տբր։ Էհալինին 12 սաաթա գատար 10 պին ռիեալ վիրմէլէրի թէքլիֆ օլունմուշ օլմաղլէ, միւտաէթի մէզքիւրէ էնասքնտա թալէպ օլունան ագճէ թէրաքիւմ իտիպ, շէհրին կէօմրիւք մահէլլինէ կէթիրիլէրէք, ըէյիսլէրինէ թէսլիմ օլունտուգտան սոնրա, մաեէթլէրիլէ պէրապէր չըգբպ կիթմիշլէր։

Գարլիսթլէրին մէզքիւր Մանօվէր իւզէրինէ հիճումլարը, Պարսէլօնա թարաֆքնտան խապէր ալընտըղը անաէ, 1000 քիշի գատար կէօնիւլլիւ ասքէրի թէճէմմիւ իտէրէք, շէհրի մէզքիւրէ տօղրու հարէքէթ իթմիշլէր իսկ տէ, ասաքիրի մէրգումէնին միւվասէլէթինտէն էվվել էշգբեա սավուշմուշ տուր։

Մայիսին 15ինճի կիւնիւ, Բէրբիգնան թարաֆլարքնտա հիքիմէթ ասքէրիյէ գարլիսթ էշգբեասը պէյնինտէ վուգու պուլան մուհարէպէտէ, էշգբեասան 18 վէֆիեաթ վէ 36 մեճլուս վէ հիքիմէթ թարաֆքնտան 112 վէֆիեաթ իլէ քիւլլիեէթլի մէհրուհ վուգու պուլուպ, նիհաեէթ էշգբեա զալէպէ իթմիշ տիր։ Մուսախէրէն բէնէպլաթա թարաֆլարքնտա պիր իսթիհքեամվէ իգամէթ իթմէք իչին պիր չօգ սունտուրմա վէ պարագալար ինչա իտիպ, կիւն պէ կիւն մէթանէթ վիրմէքտէ տիրլէր։

Իսբանեա ճիւմհուրիեէթինին միլլէթ մէճլիսի ազասը ինթիխապ օլունուպտա, միլքին իտարէսի մէճլիսի մէզքիւր նէզարէթինէ իհալէ գէրլքնտըգտա, Մ. Ֆիկրօ, մէճլիսի մէզքիւրէ ըէյիս, վէ Մ. Բիլի տախի վիքէլա մէճլիսի բիեասէթիլէ մալիեէ նէզարէթինէ, վէ Մ. Թօթօլէրտէ տախիլիեէ նէզարէթինէ թայնինի մէմուլ պուլունտուղու վէ թէսվիեէսի մուգթաղի օլան մանթլուպաթը վիրիլմէք իւզրէ, յունիսին նիհաեէթինէ գատար մըգտարը քեաֆի նագտ։ Վէ բօլիչանքն մէվճուտ օլտուղունու, Մատրիտին ըէսմի զազէթասը եազբեօր։

Ժէնէրալ Դագրինէնինին, գարլիսթլէր իւզէրինէ վուգու պուլան հիւճումունտա, սիւարի գայմագամլարքնտան պիրի իթաաթսըզլըգ իթտիկինտէն, հէման թուրթուլուպ հապս իտիլմիշ տիր։ Պարսէլօնա թարաֆլարքնտա զուհուր իտէն իխթիլալ կիթտիքճէ ճէսամէթ բէյտա իտիպ, հաթթա սէրպէսթիեէթ թարաֆտարը զանն օլունան ատամը տէրհալ էօլտիւրիւեօրլար։ Ռէյիսի էշգբեատան Գագօլա նամ շագը, հիւքիւմէթ էսիրլէրինտէն պիր գաչքնքն էլ վէ պուրուն վէ ատագլարքնը քէսէրէք, պին տիւրլիւ էզիեէթ վէ ճէֆա իլէ էօլտիւրմիւշ տիր։

Պու պասլտէ Թայմսքն միւթալէասը

Իսբանեա իխթիլալը, Էվրօպա տիւէլը մուազզամասքնքն չանքնա խալէլ վէրէճէք տէրէճէեի քէսպ իթտի. պունուն պիր ան էվվել էօնիւ ալընմասը զէմանը կէլմիշ, վէ պէլքի կէչմիշ տիր. զիրա գարլիսթ էշգբեասքնքն շու պիր գաչ կիւն զարքնտա միւթէճասբը օլտուգլարը վահչիլիք, տէրէճէի նիհաեէեէ վարմըշ օլտուղունու չունունլա իսպաթ իտէրիզ։ Պու կիւնքի կիւնտէ Աֆրիգա գէլթասքնքն ճէնուպ թարաֆքնտա, վէ պիզիմ (ինկիլիզլէրին) իւմիտ Պուրնուտա վագը մէվլէքէթլէրիմիզէ եազբն Էշանթի վէ Դանթի նամ իքի գապիլէ պիրպիրլէրիյլէ մուհարէպէ իթտիքլէրի հալտէ, բասթ կէլտիքլէրի գատքն վէ չօճուգլարը թէյէֆ իթմէեիպ, էսիր ալտըգլարը կիպի, եալքնըզ էլէ կէչիրէպիլտիքլէրի էրքէքլէրի էօլտիւրբեօրլար. Հալ պու քի, մէզքիւր գապիլէլէր էհալիսի՝ Էվրօպա նէզտինտէ վահչի օլուպ, իսբանեալըլար կիւեա մէտէնի օլաճագլար։ Տահա կէչէնլէրտէ սէրպէսթիեէթ թարաֆտարքնտան պիրինին զէվճէսիյլէ, գարլիսթլէր ալեյհինէ թահրիրաթը համիլ իքի չօճուղու էօլտիւրտիւլէր. Իշթէ պու տէֆա տա հիքիմէթ ասքէրինտէն էլլէրինէ կէչէն էսիրլէրին էվվելա էլ վէ ատագլարքնը քէսէրէք, պատէհու էօլտիւրիւեօրլար, պու մէտէնիյէթ մի, խայր, պիզիմ ինանմիզոտ (ինկիլիզլէրին) պու եօլտաքի ինսան էլպէթտէ վահչիտէն տա ֆէնա տբրլար, մատամ քի էօլտիւրիւլճէք, էլ վէ պուրուն վէ ատագլարքնը քէսմէքտէ մանէնա նէ տիր, պու զուլմու նիչին իրթիքեապ իտիպտէ, ալեմէ գարշը պէտնամ օլմալը տբր։ Էկէր Իսբանեա ճիւմհուրու պուֆէնալըգլարքն էօնիւնիւ ալամատաճագլիսէ, տիւէլի էճնէպիեէտէն պիր գաչքնա միւրաճաաթլէ, իտարէտէն էլինի չէքմէլի տիր, (եազքն վագթտա միւքէլանքն հէբսիտէ իսթիրա էտէճէք տիր) միւք արթըզ խարապ օլտու, էսկի մէտէնիյէթի պիլէ զայպ իտէեօր։

Ասբլ թէէսսիւֆ օլունաճագ ճիհէթի շուրասը տբր քի, Էնտէլսիլիէր Արապլարքն զէմանքնտան գալմա մէշհուր վէ էմսալի պուլունմասան էլհամբրա սարաեը տախի խարապ իտէեօրլար իմիշ գարլիսթլէրին Իսբանեատտաքի շու ուլդունսուզ հարաքէթլէրի ատէթտա Լօնտրա շէհրինին իչինտէ պիւիւճէք պիր ֆէնալըգ իթմիշ գատար ինտիմիզտէ (ինկիլիզլէրին) զէմմ օլունմագտա տբր, երինէ թէքրար իտէրիզ քի, Էվրօպա տէվլէթլէրինին միւտախէլէ իթմէք զէմանը կէլտի, նահագգ եէրէ պուգատար գանլարքն տէօքիւլմէսինէ ալեմի մէտէնիյէթ վէ ինսանիեէթ ըազի օլմազ։

—Ապրիլին 18 ինճի կիւնիւ, Զինչանքլարքնտան (Զինլիլէրին պիր նէվի եէլքէն վէ քիւրէքլէ գաեբգլարը տբր) պիրիսի հավանքն միւսաատէսիզ վագթքնտա, Ինկիլթէրրա տէվլէթինին Հինտիստանքն Սիպիրի մագամքնտա օլան վէնտէման ատալարքնա տիւշմէքլէ, տէր հալ պիր թագըմ էհալի մէզքիւր «չանք» ըն իւզէրինէ հիւճում իտէրէք, տէրունինտէ պուլունան թայիֆէտէն խայլիսինի թէլէֆ իլէ պագբսքնը տախի էսիր իթմիշլէրիտի։ Մուախէրէն Զին տէվլէթի, խուսուսա մէզքիւր հագգքնտա Հինտիսթան վալիսի լօրտ Նօրթէպրվօգա իշթիքեա իտէրէք, տէր հալ Կալկաթատան իքի սէֆինէ կէօնտէրիլիպ, մահէլլի մէզքիւրտէ օլան էհալիտէն էքսէրիսինին խանէլէրինի աթէչէ վիրտիքլէրինի վէ միւթէճասբրլարքն քեաֆֆէսինի եազալաեարագ աստբգլարքնը թայմըզ զազէթասը եազբեօր։

—Ավսթրալիա ատասքնքն կէչէն սէնէքի պիւտճէսինէ նէզարէն, 2 միլեօն 802 պին 176 ինկիլիզ լիրասը վարիտաթը, վէ 2 միլեօն 607 պին 848 լիրա մէսարիֆի վուգու պուլմուշ տուր քի, 194 պին 328 լիրա ֆազլա վարիտաթը օլուպ, պուտա Հինտիսթան սէվահիլինտէ օլան ինկիլիզ ֆիլօսունուն մաաէն քէօսիւրիւ միւպայեասքնա թախսիս օլունմուշ օլտուղունու թայմս եազբեօր։

—Պու քէրրէ նէչը օլունան պիր քսթաթիսթիգտէ կէօրիւլտիւկինէ կէօրէ, ապրիլ այընտա զարդ օլան եէլքէն կէմիլէր, 155 գբթա օլուպ, պունլարտան 75ի ինկիլիզ վէ 16սը Ֆրանսըզ վէ 10ու Նորվէճեա վէ 9 գբթա Ամէրիգա վէ 8 գբթա Իսթալեան, վէ 6 գբթա Ֆիլէմէնք վէ 5 գբթա Եունան վէ 3 գբթա Իսվէճ վէ 4 գբթա Ֆանիմարգա վէ 2 գբթա Իսբանեալ վէ 1 գբթա Բօրթուքէզ վէ 1 գբթա Բուս վէ 1 գբթա Մէքսիգա թէքնէսի տիր։

Վաբօրլար տախի օն պէշ գբթա օլուպ, 8ի ինկիլիզ վէ 4ու Ամէրիգա վէ 1ի Աման վէ 1ի տախի Իսբանեալ վէ քէզա 1ի տախի Ֆրանսըզ վաբօրու տուր։

—Ամանեա բարլամէնթօսունտա Ֆրանսատան ալընան թազմինաթը հարպիեէեէ տայիր պազը մալիումաթ թալապ օլունտուղունտան, ըէյիսի մէճլիս ճէվապքնտա «չիմտիեէ գատար Ամանեաեա, Ֆրանսա թարաֆքնտան 4 միլեար ֆրանգ իլէ 278 միլեօն 900 պին ֆրանգ տախի ֆայիզ վիրիլմիշ տիր։ Կէլէճէք սեպտեմբեր այընա գատար պիր միլեար ֆրանգ թազմինաթը հարպիեէ պագբեէսիյլէ, 22 1/2 միլեօն ֆրանգ տախի ֆայիզ թէէտիլէ օլունաճագ վէ պու սուրէթտէ Ֆրանսա թարաֆքնտան վիրիլէն ագճէնին էէքիւնի, ֆայիզի իլէ պէրապէր 5 միլեար 301 միլեօն 400 պին ֆրանգա պալիզ օլաճագ տբր։ Բարիսին թէսլիմ էսնասքնտա ալընան 200 միլեօն ֆրանգ իլէ մուվազզաթէն Ամանեա ասքէրինին զապթքնտա պուլունան Ֆրանսա էեալէթլէրինտէ ախզ օլունան վիրկի վէ սայիրէ տախի, մէպլաղը մէզքիւրտէն պաշգա տբր։

Մէպլաղը մէզքիւրէնին սարֆ օլունտուղու մահէլլէ կէլինճէ, 1872 յուլիս այընտա բարլամէնթօ ճանիպինտէն գապուլ օլունան պիր նիզամ մուճիպինճէ, պիր պուչուգ միլեօն ֆրանգ, թարաֆը իմբէրաթօրիտէն թէվզի օլունտու. պագբ գալան թազմինաթ, թալէրէ թէպտիլ օլունտուգտա, պիր միլեարտան զիեատէ թալէր օլտուղու հալտէ, պունուն պիր բուպու, մուհարեպէ զէմանքնտա զարարտիտէ օլանլարա թազմինաթ վիրիլմիշ վէ չըմէնտքֆէրլէր թամիրինէ վէ Ալզաստա պուլունան իսթիհքեամլարքն ղէնիչլէթիլմէսինէ վէ թէլէկրաֆ խաթթլարը ուզաթըլմասքնա վէ բօսթա շիւպէլէրի թէէսիսինէ սարֆ օլունմուշ տուր։ Գուսուր 740 միլեօն թալէրտէն 596 պինի, չըմալի Ամանեաեա վէ 144 միլեօնու, ճէնուպի Ամանեա հիւքիւմէթլէրինէ թախսիս գէլքնմըշ վէ իշպու ագճէ տախի, Ամանեատա էինէ ումուրը նաֆիա վէ խայրիեէեէ սարֆ օլունուպ, 187 միլեօն թալէր տախի, մուհարեպէտէ սագթաթ օլան ասքէրլէրէ մաաշ վիրիլմիշ վէ 72 միլեօնու, չըմէնտքֆէրլէրէ գուլլանըլմըշ վէ թազմինաթը հարպինէ, իշթէ շու վէճճէլէ քեամիլէն սարֆ օլունմուշ տուր՝ տէմիշ տիր։

—Գուլթպը չըմալիտէ իճրայի քէշֆիեաթ իչին, մէմալիքի Միւճթէմէա հիւքիւմէթի թարաֆքնտան տօնանթըլըպ, գարտան Հալբն գօմանտասը թահթքնտա կէօնտէրիլէն Բօլրիս նամ սէֆինէնին թայիֆէսինաէն 19 քիշի, 196 կիւն պուզ իւզէրինտէ աճ սուսուզ գալըպ, թութապիտիքլէրի պալըգլար իլէ գարբնլարքնը տօյուրտուգլարը հալտէ, Թիկրէս նամ ինկիլիզ սէֆինէսի թարաֆքնտան գուրթարըլմըշ վէ մէրգումար, պաչլարքնա կէլէն վագտը հիքեաեէ իլէ, Բօլրիս սէֆինէսինտէ գարատանլարը պուլունան Հալ վէֆաթ իտիպ, թայիֆէ պէյնինտէ տախի պիր նիֆագ հասբլ օլտուղունու վէ իղթիրապտան նաչի քեաֆֆէսի թէլէֆ օլմագտա օլուպ, քէնտիլէրի տախի հէր նասբլսա կէմիտէն չըգտըգլարը հալտէ, պիր տահա կէմիեէ կիրէմէյիպ, պուզ իւզէրինտէ գալըգլարքնը վէ կէմինին պուզ իչինտէ հարէքէթ իտէմէտիկինի վէ յուլիս այընա պուղլար սէօքիւլտիւիւնտէ, սէֆինէնին, սաղ գալմասը իհթիմալտէն օլան թայիֆէլէր իլէ ավտէթինին մէմուլ պուլունտուղունու իֆատէ իթմիշլէր, վէլհասբլ իչ պու սէֆիէրտէն շիմտիլիք պիր մուհասէնաթ հասբլ իտէմէմիշլէր տիր։

—Ինկիլթէրա գէրբալիչասքնքն, Հէսբէրէնսինէ վիրտիի ղըզքն օղլու, էլինտէ պուլունան օեունճաղքնը բէնճէրէտէն տիւշիւրտիւլի ճիհէթլէ, էյիլիպ աչաղբեա պագար իքէն, քէնտիսինին տախի բէնճէրէտէն տիւշիւպ թէլէֆ օլտուղու, Ինկիլիզ զազէթաներքնտա օգունմուշ տուր։

—Կէչ նէլէրտէ Նիու Եօրգտա Անին իմմինտէ 26 եաշքնտա պիր գարբ, պիրի իւչ եաշքնտա վէ տիկէրի պէշ այլբդ իքի նէֆէր չօճուգլարքնը պօղազլաեբպ, բուպալարքնը իւզէրլէրինտէն չբգարմըշ վէ պէօյլէճէ չբուչբաչագ օլտուգլարը հալտէ ֆուրունա աթբպ եազմըշ տբր։

Մէրգումէնին ագլքնա խիֆֆէթ կէլմիշ օլտուղու, օլունան թէֆթիշտէն անլաշըլմըշ տբր։

———

ԾԱՀԻՊ ԶԱՋԻԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնճէյմիկ բաղաչէատա
№ 41 իրսի խանքնտա